

պեղումներով հրեւան եկաւ ու Ազան սայս
ի վրայ մեծ գժուարոթեամբ Անուարդաւ
յէն Անտանայի թանգարանը փոխադրուեցաւ
կրաքարայն արկղանեւ դապար մը, մաս
նու կներէ կրուած ծաղկեպսակներով ու
անկիններն ալ սիրուն յազթանկարնեւ
րով(*), հաւանաբար Գ. զարու (Բ. յ. յ.)
գրու:

Անտանայէն գտնուած քարէ այս
դապարը յատուկ է հելլէն կամ հելլենաւ
ցած երկիրներու, ինչ որ կը յատկանշուի
իր ներսի մասին (սուշ) ճիշտ ու ճշշտ տեղ-
զանկին կտրուած քէն և երեսի քանդա-
կանկարներուն յատկացուած մասերը փեա-
րէն վար եղերող զարդական ցցուակներէն (mouiture). Նոյն ձեւի դապաղները, որոնք
կը յատկանին պատկապարը (guirlande) դառ-
դաղներու հաւաքածոյին և սիրո-հիփարասա-
կան տեսաբէն են, գտնուեցան կիրարուէն, Անուայէն, Յասոսէն, Աթէնքէն, Անտիո-
քէն և հին Մեխիայէն (Mésie): Երեսնեւ
րու քանդակագարերերուն վրայ կը տեսա-
նուին կիսարողոր ծաղկեպսակներ, զանոնք
վիրցնող զէմքերը և ծաղկեպսակներու
մէջ գրուած նիւթերը: Ասոնց միջնու ալ
կը մասնուին ճակուն վերս հանդուցուած
մասերով ու զէմքն ալ մազի երկու խոսպա-
ներով շրջանակուած երկու զէմքեր, ու
տելի վարը, պատկին տակ իստողով ող-
կորչներ(**): Երեք պատկիներ կը կրեն եր-
կու մասնուկներ՝ որոնց ոտքերը կը հանգչին
խոյի մը կամ առիւծի մը վրայ (***): Այսա-
պէս Անտանարդաւ կոմանոսի կամ Շաքի նը-
ման հնագոյն կիլիկիոյ ամենէն չառեկան
մեացորդն է եռանկեան կրաքարային ձայ-
րագոյն կետին վրայ:

ԱՐՏԱՒՐԱԶԴԻ ԱՐՔԵՊԻՍԿԱՊՈՒ

(2)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՆՈՐ ՎԱՀԵՐԱԳԻՐՆԵՐ ԻՍՐԱԷԼ ՕՐԻԻ ՄԱՍԻՆ

1939-ին Հոնանի մէջ հրատարակուեա-
ցան սանդալաւոր կամ բոկուն Կարմէլեան
կրօնասորներու ու մէկ. և մէկ. զարդերուն
պատպական առաքելութեանց մասին երկու-
սկայա հատորներ, առանց հեղինակի ա-
նունի (*): Այս հատորները չեն պարփակեր
սակայն Կարմէլեան բոլոր, այլ միայն Պարա-
կաստանի և Միջագետքի առաքելութեանց
պատմութիւնը:

Անանուն հեղինակը այս գործին պատ-
րաստութեան համար առարիներով պրոլե-
տումներ կատարած է Վատիկանի զանառ-
շան զիւանատուներուն մէջ, որոնց ոչ
բոլոր թաղթերը կրցած է աչքէ անցնել և
ոչ ալ իր բոլոր տեսածները հրատարակելու
վատիկանի զիւանատուներուն մէջ Կ'ըսէ
հեղինակը, միայն կրօնական առաքելու-
թեանց վերաբերեալ 5000 կազմակած հատ-
ուոր գոյութիւն ունի, որուն ամէն մէկը
600էն 800 էջ կը պարանակէ:

Խնչպէս Արեւելքի ուրիշ առաքելու-
թեանց պատմութեան, նոյնպէս ալ Կար-
մէլեանց այս Քրոնիկին մէջ անապին նիւթ
կայ Հայոց վերաբերեալ: Ուրիշ ժամանակի
կամ ուրիշներու թողով այս նիւթը ներա-
կայացներա գործը, առայժմ կը թարգմա-
նեմ միայն այն էջերը, որոնց մէջ, պատա-
հարաբ և ուրիշ խնդրի մը առթիւ, Ա. հա-
տորին մէջ յառաջ բերուած են Խորակէ Օ-
րիի վերաբերեալ չորս նոր վաւերագիրներ:
Ասոնց ընթերցումէն յայսնի կ'ըլլայ որ ու-
րիշ վաւերագիրներ ալ պէտք է որ գոյու-
թիւն ունենան Վատիկանի զիւաններուն
մէջ Որիի մասին:

Հայր արք Արքայի (du Cerceau) գործը
ծանօթ է անոնց որ զարդած են Օրիի պատ-

(*) Colonel Normand: «Syria», 1921, էջ 195:
(**) Etienne Michen: Sarcophage d'Anavarza:
«Syria» Բ. Հայու, 1921, էջ 295:
(***) Colonel R. Normand: La Crédation du Musée
d'Adana; «Syria», 1921, էջ 195 ևըլ.:

(*) A Chronicle of the Carmelites in Persia and
the Papal Missions of the XVIIth and XVIIIth Centuries,
London 1939, In two volumes, In-4^o,
XXXII + 1376 pages. Բազմարի պահեներ, որոնց
մէջ ունին գնանաւ:

մութեամբ : Վերոյիշեալ գործին մէջ իսուրաէլ Օրիի վերաբերալ հատուածը ամբողջութեամբ ներկայացնելու մտահոգաւթեամբ է ուրեմն որ ամի Սերոյի գործէն յառաջ բերուած հատուածներն ալ կը թարգմանեմ:

Վաւերապիրները թարգմանուած են զանազան լեզուներէ անզիւրէնի, որով հայերէն թարգմանութիւնը երկրորդ աստիճանի թարգմանութիւնն մըն է : Աւելի քան հաւանական է, հետեւաբար, որ հայերէն թարգմանութիւնը տեղ տեղ բոլորովին հարազատ չըլլայ : Հարազատ թարգմանուած թիւն մը կարելի է միայն երր լեզուագէտ անձ մը կարենայ վաւերապիրները իրենց ընազիրներէն ուղղակի թարգմանել : Ներկայ թարգմանութիւնը, առանց չատ հեռաւ նալու անզիւրէնէն, կարելի եղածին չափ հայցուած է :

Ծանօթագրութեանց մէջ գործածուած երկու համառոտագրութեանց նշանակութիւնն է S. R. = Scritture Riferite: Ասոնք այն թղթակցութիւններն են, Հաւատքի Տարածման Միաբանութեան Դիւաններուն մէջ, որ ներկայացնուած են Կարտինայներու Միաբանութեան ընդհանուր (այսինքն ամբողջական) ժողովներուն :

S. N. R. = Scritture Non Riferite: Ասոնք այն թղթակցութիւններն են որոնք ընդհանուր ժողովներուն ներկայացուելու չափ կարեւոր չեն նկատուած, այլ Միաբանութեան Քարտուղարութեան կողմէ կարգացուած են, բայց երբեմն ալ ընդհանուր ժողովներուն հաղորդուած են :

Վաւերապիրներուն մէկնութիւնը կը թողաւմ անոնց որ Խորաէլ Օրիի պատմութեամբ մասնաւրաբար զրազած են :

ՀԱՅԿ ՊԻՐՊԱԼԵԱՆ

Բարիգ, Յունուար 1948

(էջ 564) Այսուղ չեզում մը պէտք է ընել, վասնզի Խորաէլ Օրիի անակնկալ պարագան կը մտնէ պատկերին մէջ : Հ. ամր Սերոյի գիրքին մէջ կը կարգանք .

Այս հայ արկածախնդիրը ծնած էր Քափանլու (Պարսկաստան), և Թրանսայի, Խտալիոյ, Գերմանիոյ մէջ ճամբորգելէ, բանակներուն սուրբ ծախելէ ետք, իրեւ զինուոր արձանագրուած էր Էւսփուտ կայո-

սեր բանակին մէջ և ստացած ստորագրա սպայի մը աստիճանը: Ընդունակ ըլլալով ստորանքներու, Վիեննայի արքունիքին պաշտօնատարներուն հետ յարաբերութիւն հաստատեց և, արեւելեան լեզուներու իր ծանօթութեան շնորհիւ, յաջողեցա Կոստանցուապոլիս գրկուիլ, շօչափելու համար Թուրքերուն արամացրութիւնը հաշտութեան մասին, հաշտատութիւնն որ յետոյ կնքուեցաւ Թարովիցի մէջ Այլտես զէն անցաւ Մոսքովիայի Զարին ծառայութեան, և անոր բանակին մէջ զնդպափեսի ստիճան ստացաւ, եւ նորէն Կ. Պոլիս զրկուեցաւ (էջ 565) մասնաւոր պաշտօնով մը, զոր այնքան գոհացուցիչ կերպով կատարեց որ գիւնակի եղաւ, իրեւ վարձատութիւն, պահանջերու որ Պարսկաստանի զեսպան անուանուի: Պարսկաստանի մէջ զեսպանները մաքստաւորը չէին վճարեր, և Խարաէլ Օրի մտադիր էր իրեն հետ մեծաքանակ ապարանք տանիլ: Տարին անուանումը գրաբան գրած, Խորաէլ Օրի Մոսքովիային մեկնեցաւ կիշիննա ուր, իր նախօկին յարաբերութեանց և կայսերական (*) ծառայութեան շնորհիւ, նորէն նամակներ ստացաւ Կայսրէն Շահին ուղղուած: Ի վերջոյ Հռոմ գնաց ուր, յայտաբարելով թէ մէծ գարկ կը վայելէր հերձուածող Հայերան մէջ և թէ պիտի աշխատէր զանոնք ենթարիել և միացնել Հռոմի, ուր (այս կապտակութիւնն ու մուտթիւնը, Մ. Թ.) այնքան բազմալի էր, յաջողեցաւ Կղեմէջ մէկ մէկ. Պապէն (**) , թուղթ մը ստանալ այդ նպատակին համար: Այս Թուղթը իրա-

(*) Կայսերական բանակին մէջ: Մ. Թ.

(**) Այս նամակին գրաւիլը կը հասաւած Հաւանի Տարածման Ս. Միաբանութեան Քարտուղարքին մէկ ծննօթագրութեան՝ Աղքամակ կաթոնայ Փարավուշի 12.2.1708-ին (Տ. N. R., 111, էջ 332), որ պատմած է այս նամակը ինոնու իշխաններուն ուղղուած մասնակին Բարտուղարութեան մէջ, հասկնալու համար թէ 1700-ին նամակ մը կամ բուրը (brief) մը գրաւած է Փարավունայի կայսրենիշին կամ Պարսկաստանի բազմաթիւ Խորան Օրի անմաս Հայ մը յանձնաւարեան համար, եւ ինընթերակ որ հաւատ բնակայաւ ի այս բայց ինընթերակ զարդարեալ այս պատմակին համար կը պատմ Ն. Մորութեան և Ս. Արտիկն, ինչպէս նաեւ քայլած է Կոբմէս Ժ. Արքայի ի համար առաջին աստիճանու աւթիւններուն Պատմանը այս է որ եւ ստացաւ է ... բէ այս Խորան Օրին հեթեթիւնը մը ի հանրածան մեծաւանդ մը, և բէ այս նամակիները կը շարունակ կարդիլ և հայ Աւնիքարները (Հը-

կանութեան մէջ տրուած էր 15. 7. 1707ին
(Դիւան Վատրկանի, Episb, ad Prince, Կատոր 84, էջ 192) և, բէ և Խորաէլ Օրին կը
յանձնարարէր Շահ Սուլթան Հիւսէյնի բաւ-
րհացամ ուշադրութեան, առայն իր
պարունակութիւնը անգամ մը և կը քըն-
նագատէր այն հարսանարութիւնները, ու-
րանց ենթայի էին Խամբչեւանի կամոյլիկ-
ները, ոյն աստիճան որ այդ քրիստոն-
եաներէն շատերը կը նախինարէին կամա-
ւոր աքսորի ճամբան բանել և ապրիլ թըր-
քական սահմաններուն մէջ, և կը մեղա-
քրէր պարսիկ ինքնակալը որ այս վիճակին
զարման չէր տարեր:

«Կղեմէս միլ. Պապը պարսից երեւելի
և ամենազօր թագաւորին: Երեւելի և ա-
մենազօր արքային ողջոյն և լոյս աստուա-
ծային շնորհին... Նկատելով որ մեր սի-
րելի որդին Խորաէլ Օրթամասնաւորապէս
արժանացած է մեր պապական բարձր հա-
մարութիւն ներազրի այն բացարի մաք-
րութեամբ և պարկեսութիւնմբ որով ոժ-
ուրած է, ինչպէս նաև իր հաւատարմու-
թիւնմբ և խուեմութեամբ: Կը փափաքինք
զօրավիկ կանչնիլ իրեն, երբ ինք այդ կող-
մերը կ'առզեւորի, մեր այս նպաստառը
կարծիքով և վկայագրով, որով կը յայ-
տարաբենք Զեզի թէ մեզ երախտապարա-
պիտի թողութ եթէ, ըստ մեր թելադրու-
թեան, զինքը բարեացակամութեամբ ըն-
դունիք, բարութեամբ լսէք զինքը և օգ-
նէք իրեն արդարութեան և բանականու-
թեան համաձայն այն գործերուն մէջ, զոր
ինք Զեզի պիտի ներկայանցնէ:

«Բայց այսպիսի ազիթով մը չենք կըր-
նար անկեղծօքն Զեզի չպարզել թէ Մեզի
և միւս քրիստոնեայ իշխաններուն համար
շատ լուրջ և նեղացոցիչ է որ մէկ քանին
անոնցմէ, որ Զեր անունով կը կառավարեն
այդ շատ ընդարձակածաւալ երկրին նաւ-
հանգները, գէտ կը գարուին քրիստոնեայ
բնիկներուն և բնակիչներուն կետ, որոնց
ոչ սակաւ մէկ մասը, զգալով և անձամբ
աեսնելով թէ տեւականորէն առարկայ են

գաւերու և կեղծ ամբաստանութեանց, ա-
զատութիւնը և հանդսասութիւնը նախն-
արեցին ստացուած քնիրէն և սեպհականու-
թիւններէն, և Զեր երկրէն գաղթելով ու-
րի իշխաններու քով ապաստան փնտուելու
հետամուս հղան: Գործերու այս վիճակը
ոչ միայն մեծապէս լիսասկար է Զեր ո-
րէնքներուն և շահերուն, այլև ունէ կեր-
պով չի նպաստեր Զեր համբաւին պանաց-
ման և ոչ նուազ չափով Զեզմէ կը հեռացնէ:
ինչպէս ըսնէք, սիրտերը այն իշխաններուն
և թագաւորներուն, որոնց և Զեր միջեւ
գոյութիւն ունի հնօրեայ բարեկամութիւն
մը, վաճա զի անոնց վրայ շատ յոսի տպա-
ւորութիւն մը կ'ընէ որ այն միեւնոյն կրօն-
քը, զոր իրենք կը գաւակնի իբրեւ այն որ
մասնաւորապէս հանելի է Աստուծոյ և փըր-
կարար՝ մարդոց, այդ տեղ արհամարհելի
և տաելի նկատուի:

«Թէեւ Մենք, արդարութիւն դատերով
Զեր, համբաւուած ենք որ այս ամէնց (հաս-
լածանքը) կատարուած է ոչ չ միայն առանց
Զեր հրամանին, այլ բոլորովին տուանց Զեր
գիտութեան, կամ գէթ երբ Զեր միջքը
պաշարուած էր քրիստոնեաններուն դէմ
կեղծ ամբաստանութիւններով (վաճա զի
ինչո՞ւ համար Դուք, որ արդար և բարե-
գութ ինքնակալի մը համբաւը կը ցանկաց
շահիլ, թոյլ պիտի տայիք որ անմեղներ
պատռուէին), արդարսիրութեան Զեր համ-
բաւը պահել կաբնաւու համար պէտք է որ
Զեր ստորագաններուն անզուսգ գործու-
նէութիւնը սանձանարիք, որպէս զի ամէն
մարդ գիտնայ թէ ամէն անոնք որ պատ-
րաստ են արդար օրէնքներու կատարիլ
(և տարակոյս չկայ որ քրիստոնեանները այս
տեսակ մարդիկ են) Զեր իշխանութեան տակ
կրնան ապահով ապրիլ: Առ այժմ, յօւսա-
լով որ Զեր կողմէ հարկ եղած կարեւորու-
թիւնը կը տրուի այն խորհուրդին, որ կը
բխի Քանանայապետին (էջ 566) որտի բա-
րութիւնէն և անկեղծ սէրէն, Մենք կրկն
և կրկն Զեզի կը յանձնարենք վերոյիշ-
եալ Խորաէլը, որ տեւիլ մանրամասնու-
թեամբ Զեզի պիտի բացատրէ թէ ի՞նչ ըսնէ
կ'ուզենք, և Զեր Բարձրութեան համար
Ամենակարող Աստուծմէ կը խորինք ճըշ-
մարիտ քրիստիւն ունենալ:

«Տրուած Ասնթա Մարիա Մանճօրէ,
Հունի, 15 յուլիս 1705:»

ուսի իշխեցին մաշանքներ, Մ. Ֆ.), սօրէն հաւա-
սիր թէ այդ է պատին փափարի...»:

Պուլքերու Քառալզարինի 13. 7. 1708-ին կը
պատասխան գրիկար Խաւալ Օդի մասին ուսած
բարդերուն մէկ պատճենը ... Հման կը կարծով թէ
հաւատարմոցիր (letter of credence) տրաւ է Փայտ-
քինայի կայսրութիւն խնդամակվ:

Այն ատեն Շամափի առաքելութենէն յիսուսան Հայր Շամփոն կը գրէր^(*), և Արաբէլ Օրի, ցեղով Հայ, Շամափ ժամանեց 5.2.1708ին, ինքոհիքին տուրզ Պապին կողմէ պարսից թագաւորին զրկուած դեմունի մը սիտղոսը (odeyle): Յարգանք ներս մասուցանիլու գացած ըլլալով, գեսպանը ինձի ըստա թէ 1700 Սուրբ Տարին Փալաթինայի կայսրը նախը Հոռմ զրկած էր, և հոն բազմաթիւ գազանի առասակցութիւններ ունեցած էր կարտինալ Ալպանիի հետ, որ այն ատեն Թուղթերու քարտուզարն էր, և թէ Խննովկինստիոն մէն. Պապը իրեն յանձնած էր նամակ մը ուղարկած պարսից Շահին, այդ կողմերու կամ թուկի կրօնըին վիճակին բարութան համար, բացէ թէ այն ատեն (1700ին) չէր կրցած Պարսիստան ուղեւորի, վասն զի Փալաթինայի կայսրնախը Մոսքովիայի Զարին քով կրած էր զինքը Կայսեր վերաբերեալ զործերու համար: Այդ միջաշին Խննովկինստիոն մէն. Պապը մեռած ըլլալով, կը յաջորդը կզեմէն մն. պարսից Շահին ուղցաւած ուրիշ նամակ մը Վիեննա զըրպիած էր, որուն մէջ ն. Սրբութիւնը կը յայտարարէր թէ Պարսին Խսրաէլ Օրիի կողմէ նարին Վեհափառութեան ներկայացուած ամէն արդար ասալարկ Նորին Սրբութեան անունով ներկայացուած պիտի ըլլար: Մեր տիրոջ կզեմէն մն. Պապին այս նամակին պարունակութիւնը Պարսին Խսրաէլ Օրի գրեց և ինձի յանձնեց Խօսակցութեան ատեն գիտացի որ Պ. Խորակէ Օրի Հայը կատարած ներկայացուած մըն է և հոս ժամանելուն պիտի ըլլար: Վեր տիրոջ կզեմէն մն. Պապին այս նամակին պարունակութիւնը Պարսին Խսրաէլ Օրի գրեց և ինձի յանձնեց Խօսակցութեան ատեն գիտացի որ Պ. Խորակէ Օրի Հայը կատարած ներկայացուած մըն է և հոս ժամանելուն պիտի ըլլար:

Չուժայի Կարմելեան փոխանորդը, Հոռմ ուղղած 2.4.1709 թուակիր նամակին մէջ կը գրէր^(**).

«Պարօկանպատակ Հայ մը, որ կիլան ծնած է, մաքսատուրք վճարելէ խուսառ փելու համար, և Պապին դրօշով ժամա-

նեց, ըսելով թէ զեսպան մըն է + որ պիտի աշխատի Հայերը միացնել կաթոլիկ նկեցիկն: Այս մարդը, որուն անունն է Խորաէլ Օրի, դաստիարակութիւնն է զիրքէ գորկ մարդ մըն է, բայց կոմիլիկները, խորհեով որ այս Թուղթերը խարէութեամբ սասացած էր Հոռմէն, կարւորութիւն չը տափն իրեն. ասոր համար Հայոց զատկին օք (feast-day) Եւրձուածող Հայոց եկեղեց ցին գնաց և հաղորդուեցաւ . . . »:

Հակառակ Հոռմէն առած իր հաւատար մագիստրուն (credentiale), այս մարդը թշրիմական լեզու մը կը գործածէր Ձուղայի կաթոլիկ միախոնարական կարգերուն զէմ և, Խորաէլ Օրիի պարտաւելի վարմանքին մասին Հոռմ զրկաւած աննպատաս տեղեկա գիրներուն վրայ կզեմէն մն. Պապը Թուղթ մը գրեց Շահ Խուլիան Հրատէնի, 2.3. 1709ին զայն պարկարիկեան համար (Դրաւան Վարկանիր Եպիշ, ad Princ., համ. 87, էջ 83): Շահը այլևս պէտք չէր վրա տաւէր անոր խօսքերուն և անոր ուեէ մեծարանք պէտք չէր ընէր Ահաւասիկ այս թուղթը».

«Երեւելի և ամենազօր թագավորին ողջոն և բայս աստուած այնին շնորհի: Իրեւ Քահանայագրեան և հոյոր, Մեր սիրոյ բրոյր պարտականութեանց հետ մեր պարտականութեան կը պատվոնի օգնութեան փուլաց այն կաթոլիկ քրիստոնեաներուն, որ Հոռմէնական նկեցեցիին բարձ մն կամ անոր միացած: և աշխարհի գանազան մասերուն մէջ կը բնակին, արքան ալ հեռաւոր ըլլար, այնպիս որ Մեր օժանդակութեամբ Կարմելական շնորհ և մարքացականութիւնը շնամբ իրենց փշամներուն, որ նոց երկիրներուն մէջ կ'ապրին մայուն կերպով և կամ ուղ գնորդան, ինկատողութեան սովինք որ այս հէացը մասնաւորաբար արժանի և Մեր ուշագրութեան և Զեր Բարձութեան հետ քննութեան առնուելութէ Մեր մեծութեան և զօրութեան ակներեւ գերազանցութեան պատճառաւ, և թէ որպինեաւ կը խորհնիք որ Պատք արդարախոն էք հանդէպ ամէն մարդու և մանաւանդ լաւ տրամադրութիւններ կը տածէք Քրիստոնի հաւատացիալներուն նկատմամբ, ինչպէս նաև որովհետեւ Մենք շատ բռն կ'ակնկալենք Մեզի նկատմամբ Զեր բացայիտ և անկեղծ բարիկամեցողաւթենէն: »

(*) S. N. R. III, էջ 334, 4.4.1708:

(**) S. R., համ. 573, էջ 48:

(իջ 567) «Այսպէս, փութալով օգտուիլ այն առիթէն, որ քանի մը տարի առաջ Մեզի ներկայացաւ երբ Զեր կողմէրը կու գար Խորաչէ Օրի, որ մեզի յահճարարուած էր շատերու վկայութեամբ, որոշեցինք Զեզի բիրելու համար իրեն յանձնել 15 յուլիս 1705 թուակիր Մեր նամակները, որոնց մէջ, կենցաղաբանան և, իրականութեան մէջ, լուրջ և զգուշաւոր յահճարարութեանէ մը զամ Խորաչէ մասին, որ վասահ էինք թէ կաթոլիկներուն գործերով պիտի զրադէք այն բոլոր կորովով և յարատեւթեամբ և հաւատարմութեամբ զոր ինք խոսացաւ, Զեզմէ մասնաւորար խնդրեցինք, իրեք Մեր նամակին գլխաւոր նպատակը և Մեր ցանկութեանց գլխաւոր կէտը, որ հաճէիք հրահանգ տալ, որպէս զի այն կաթոլիկներ որ Հոռմէական եկեղեցին կախում ունին Աֆքը թագաւորութեան մէջ Կ'ապրին, կամ անոնք որ ունէ ատեն հոգ կու գան, Զեր պաշտօնատար ներուն կողմէ մարդավայր կարմունքի մը առարկայ ըլլան և թէ Դուք բնաւ չթոյլաւորէք որ անոնք անարդարուն տառապին կամ անաց անձը սեպականութիւնները ունէ վասիք ենթարկուին, ոչ ալ նեղաւին գաւեւովով և կեզծ ամբասահնութիւններով կարգ մը մարդոց որ, Մեր Հաւատքն գասալիք եղած ըլլավով, ոչինչ աւելի կարեւոր կը նկատեն քան սասակօրէն հետապնդել ճշմարիտ կաթոլիկներ և զանոնք ենթարկել ամէն տեսակ գժրախտութեանց և նեղութեանց։

«Այս մտածումով և նպատակով է որ ուրիմ առիթէն օգտուեցանք և Զեզի գրեցինք, բայց սրտի անհուն վիշտով Մենք քանից լսեցինք թէ Վերոյիշեալ Խորաչէ Օրին յանդգնուէն շարաչար գործածեր է Մեր կողմէ իրեն տրուած պաշտօն և այդ աեղ հետեւեր է շաւիդի, որ որդղակի հակառակ է Մեր փափաքին, և կաթոլիկներուն օդնութիւնը, զոր ինք բացորոշ կիրապով հասաստած էր թէ պիտի ստանձնէր, այնքան ժիստական կերպով կատարած է որ աւելի զանոնք մեծապէս գրդոված և տառ սապիցուցած է եւ ինչ որ ամենէն աւելի ժամանակամատութիւններէն անդրաբառաթիւն մըն է, Մեր Հաւատքէն հաւատափախներ բուն կաթոլիկներէն և այսպէս մոլորութիւնը ճշմարտութիւններէն աւելի նպատաւորուած է, և թէ ինք

իրապէս այնպէս վարուած է որ իրեն թէ Մենք զինքը հոգ գրկած ըլլայինք հարբատահրելու համար Հոռմէական Եկեղեցիին ճշմարիտ զաւակները, որոնց բարօրութիւնը, ազատութիւնն ու ապահովութիւնը, եթէ ինք արդար գատաւորէն՝ Աստումէնէ վախնար կամ փափաքէր մեր ցանկութեանց համաձայն գործել պէտք է որ մասնաւորապէս ջանապահներու և ՀետեւաբարչՄենք կարեւոր նկատեցինք որ Դուք զինաք թէ Խորաչէ Օրի անարժան է ունէ վատահութեան կամ Զեր Եկեղեցիկութեան (authority, արգեօք արտօնութեան, Շ. Թ.) և կամ ունէ մեծարանքի և թէ ընդհակառակն պէտք է որ Զեր հրահանգներով զինքը վհատեցնէք իր չար ձեռնարկներէն այն կաթոլիկներուն զէմ որ Հոռմէական Եկեղեցիին հետ հաւատքով մրացած են և որոնց, իրապէս, կը յուսանք որ Դուք բարեհացակամութիւն եցոց պիտի տաք ամէն բանի մէջ, փիփարանարար երբ աւիթը ներկայանք, Մենքէ պիտի ստանաք առ կարեւոր փոխարինութիւն մը այնպիսի բաներով զոր Զեկի ընդունելի պիտի նկատենք։ Տրուած Ճինորուին մատանիով, 2 մարտ 1907ին, մեր Քահանայապետութեան իններորդ տարին»։

«Այսք գժուար կրնայ հաւատայ, զիտել կու տայ Հ. տիւ Սերսօ Հ. Քրօւսինսքի գործին հրատարակութեան մէջ, թէ այս անխոնէմ «գեսապանութիւնը» ո՛քքան վրդովից Սպահանի արքունիքը ։ Բազմաթիւ հետեւորդներ, որոնց թիւը 200ի չափ էր գետ երբ Սպահան հասաւ, Շամախի մէջ արտասանած ճառը, որուն մէջ կը յայտարարէք թէ Հայաստանի հին թագաւորներէն սերած է և թէ հրաժարած չէր իր իրաւունքներէն, ըստ պարսկական մատանութեան օդնութիւնը, զոր ինք բացորոշ կիրապով հասաստած էր թէ պիտի ստանձնեցին արքունիքին պատասարանի գործութիւնը, որ այն ատեն Պարսկաստան կը արքունիքը ։ Յրանսական գետապանը Միջել, որ այն ատեն Պարսկաստան կը գտնուէր, վէրքը աւելի բորբոքեց աւագանիին բացարելով թէ Խորաչէ Աղջի անունին անդրաբառութիւնն էր՝ «il sera tout à l'heure» (»)։

(*) Եթ Սպահան ծամանեց, իրեն ընծայւեցան սպահական պատիւները Խորաչէ Օդի յաշողութեամբ